


Ա. Զ. Գ. Ա. Յ. Ի. Մ. Ա. Մ. Ո. Ւ. Լ.



Բուսաբայ օրագիրները. — Արօր. Խարիսխ. Կովկասի առաւտու. — Տաթկահայ մամուլ. — Արեւելք. Լեաթ մամուլ. Արեւելք:

Դիմաւորներու շրջանն է:

Հայ օրագիրներն առ թերթերը շտապով կ'երեւին, և՝ որչան առ կարելի է շտապով կ'անհետանան: Անոնց զինուորներ են. օրին մէկը յանկարծ պատրագմի կը կանչովն. և ալ չես գիտեր թէ ո՞րը ողջ պիտի վերադառնայ. — այսպէս կ'ընդհատուի ազգային պարբերական մը:

Լաձն էին թիւրբահայերը որ “Արօր” բառն ալ սեպհականուած էր թիւլիսի օրաթերթի մը. ՞Հ. — և ասկայն իր շրջանը կատարեց ան արդէն, — ինչպէս կատարած էր, իրմէ առաջ, “Խարիսխուր”, — տեղը հրափրելու համար Աղովիսափ Արաւատու: Ըզգբունքը, ուղղովթիւնը չի փոխուիր, նոյն Հոսանքն է որ “Հաշիլի, իր փոխուի:

Ծնդհատումի ժամանակամիջոցը՝ բարերար եղաւ թերթերէ ումանց, ինչպէս հանգչիւմ՝ ճամրորդի մը:

Վերակսումի առաջին թիւլը՝ նոր ծրագիրներու կողմանէ շատ առաս է. ընթերցողին մինչև այն առեն անծանօթ ուղիւներ կը բանայ, ուր թերեւս երեքք ուղց չղնէ. — ապագայ մը կը ցուցնէ, մինչ ինքն իր երկրորդ թիւն հանելուն ապահով չէ: ...

Ի՞նչ տեսակէտով ալ որ նայուի սակայն, վերոյիշեալ ուսւահայ օրաթերթերը միշտ յատուկ ծրագրով մ'էր որ հրապարակ իշան:

Թողլով «հրատապ հարցերի շուրջ»-երը՝ որոնցմով լի են անոնց ըստ պարզի հոսանքին, համառոտակի կ'ուզեմ մէջ բերել անոնց գրական բաժնի նիւթերը: — Ավակաւթիւ են այդ կարգի յօդուածները, նոյն իսկ պ. Ա. Ահարոնեանի գրչէն կը ստանանք... «Հայկական հարցը և Հայ-

գայի Ա համաժողովը» (Արօր, 1907, № 6, 7): Բայց կան դեռ հոն էջեր, որ նոյն են մեր զրականութեան համար, ինչ որ՝ մեռեալ կարծուածի մը վրայ՝ շնչառութեան նշանները:

Պ. Ա. Խամակեան, — որու քնարին լաւ կը պատշաճին այժմեան մեր հեծութիւնները, — կը ներկայացնէ մի քանին իր և ինասիս Յուշերիցոյ. — Նա այսպէս է կոչեր իր Փոքրիկ պատկերները, ըստ կոստած՝ «Արօր»ի 1906, 2 սեպտ. № 1 թերթունն : Այսու, և Յուշերը — որոնց սակայն այլ եւս բանաստեղծի մաքրոր, անձյատուկ տենչերը չեն որ կը ցուցնեն. գողովնի, անհրաման՝ շրջակայ աղի կոհակները անսնց մէջ ալ թափանցեր են:

«Զանգուի ափիմ, Երեւամի թերդի սահմանում, հայածին Սատել է մուալի ու տիվրակէմ բանսը չարաշուր:

Նրա գշտաբեկ և անյոյս ալքերը բարձր պարհապետի վրայից Սայում եթ ծիմապասկ Մասսիսի, չքանի Ակագինապիսի, Աղմաղանապիսի, Աղմաղանապիսի ծախութեան լուսներին և Արարատամ աթձայուածիր զաշտերման: Բամտի այս հսկայական խաչի վրայ շրջապատճեամայ, ազատութիւնի արհեց նրած հոգիները խաչի եթ և կինզամի տառապում... Մրամքը ամհմքը գրէժմներութեամ զոհերը եթ հասարակութիւմ կուլող վիշապի...».

Նորէն, նորէն հայրենիքի սարերը, այն “ծագկու լենները”, այն “անծայրածիր գաշտերը”, այն “ծինապսակ Մասիս, և որ սիրու ծոցէն կը գողնան: Որ և է ուրիշ վերագիր, որչափ փայլուն ալ ըլլայ, չի կընար գոհացնել բանաստեղծը, չի կըրնար գոխանակել ինչ որ ինքը կ'արտասանէ առանց մտածելու, առանց ընտրելու, և սակայն ուղղակի ներշնչումն է այն պար պար հովերուն:»

Վերը բերուած կառորի մէջ՝ միանգա-

մայն կը զգացուի որ բանաստեղծի աշքերը՝ ուրիշի դէմքն ալ նշմարել սկսած են. լամարթինեան «Կառու կորսնցուցեր» է իր զօրութիւնը՝ այսօրուան ժմուրին մէջ. հասարակաց աղէտ մը կայ՝ որ չէ ինայած պ. Աւետիսի արդէն վշտառաւ պրտին մէջ եւս մտնելու:

Դուք «Քիւրդ Ամօն», կը ճանչնաց, հայրենիքի կարուտին այդ գոհը, պ. Խանհակեանի գողտրիկ վիպակին այդ հերոսը:

«Մի երիտասարդ, առոյգ է սիրութ մարդ էր Ամօն մէկի վիրաւորու պատճառով իթթ ամիս քամտ էր վճռէ. Ցա մոր էր ծանածած. Սիւանայ լիթ ափերուտ տարածւող Ազմազածու լեռներից էր Ցա».

Ամէն օր բանտի պատուհանէն՝ Ամօն կը նայի իր հայրենի լեռներուն:

«Եյ սարեր, ջա՞մ սարեր ... սիրտս թուալ էմտեղ. Թիման բոյը սար է կլուում, զամ ու ոչխան մառուշ-անուշ մայելով, պայթուտ խորը արածելով կը բարձրամաթ. Ինչ ու սիրութ սարեր. միմակ ինքն Ամօն է էս կրակի մէջ տապկւում».

Հայրենիքի դերը՝ ոչ մի երկիր չի կը նար փոխանակել. — Նա էն գեղեցիկն է աշխարհն վրայ : Այս հմայցին զօրութիւնը սակայն՝ շատ աւելի բրուն կը զգացուի, երբ ան՝ խոշոր ժայռի մ'ետին, սեւ անտառի մը կը սակակը կ'անհետանայ... Անուշեան կը սկսի սրտին խաղը, այնուշեան՝ մտածութները, տաքուկ երեւակայութեամբ պղտորած. այն ատեն

«Ճա՞մ, Ազմազամու սարեր, ծովից նոյն կը փէ՛ ամուշ ու քարա՞կ. սատղերը զուլուկ, ջները գլուխ, ծաղկիմերը զառ-վասան, մշխում նաւերի ծէները, սրամը».

Այս՝ նոյն իսկ ծուխը՝ պայմանով որ հայրենիքինն ըլլայ՝ կրնայ հառաչել տալ թափառի մ'իսկ. «Ո՛ տայր ինձ զծուխ ծխանին...»

Ինը տարիներն անցան, և հիմայ 85 օր մասցած է Ամօյի ազատուելուն. բայց նա չզգար. մէ՛կ ժամն ալ՝ մէկ տարուան պէս է իրեն, բանի որ զեռ հոն է : Ու զիսէ՛ք ուր կը տանին զինքն իր սարերը ... «Ի՞նչ կարուտ-սեւ կարօտ» . . . ա-

ռաւուտ մ' Ամօն կեցած էր իր սարերու զիմաց, «սարերին էր՝ նայում անթարթ անկուշտ... խեղճի ոտները գետնից վեր են . . . Ամօն լուսամուտից իր գօտիվ կախել է, մեռել է արդէն» . . . մինչդեռ պ. Խահակեան իր նպատակին հասած է, բանի որ մինչեւ հո՞ս կըցաւ մղել այդ «սեւ կարօտ» :

«Քիւրդ Ամօն» ին անմիջապէս պէտք է կցել «Սարի եղնիկ» ին ընթերցումը (Կովկասի Առաօտ, 1907, հոկտ. 4): Նըման զո՞ն մ'ալ՝ այդ անասունը. այս տարեկութիւմը որ պ. այս անգամ կարօտին կսկիծը բանուած է, արտայայտուիլ չի կրնար : — Հեղինակի մի երկու գծերը՝ զայն ձեր աչքին պիտի ներկայացնեն.

«Այդ մի Յազիկի, մատղաշ ու խարտեաշ եղթիկ էր, արագալազ, շա՞տ սիրութ, խորութկ և սեւ ու չիծից աչքերով, որ ծածկութ էիթ երկային, մեւ տաքսէ սուրբ թարթիմերի տակ»:

Այսպէս է նա, բայց իր սարերու վրայ, որ իր խանձարուրցն է: Զայն բըռնեցինը. այն ժամանակ կը հանդիպի ինչ որ պ. Խահակեան կը պատմէ.

«Բայց մէկ մէկ, մեզից թագութ բարձրամութ էր պատցամարտ, և ոչզգրա՛ւ, ինիկ Յազիկ մայում էր նեւուր անտառանիորդ վաֆթաթած սարերին, մէկ մէկ էլ ակաթօթերը լարած՝ խորասուզուած լուսմ էր անտառանի խուլ, անորոշ, հազիր լսելի շառաչին, որ զողածինով բերութ էր սարերի քամիթ...».

Խե՛ղճ եղնիկ. Նա օր մը պիտի յօշուառի հօսի շներէն . . . — Կարօտը այդպէս կը զարմանուի : Վասն զի «ուր կարելի է գտնել ազատութիւնը մանր ու խոշոր, յօշուողների այս անգութ աշխարհում» . . .

Այժմեան վիպակները, նոյն իսկ անտարեր, «Սարի եղնիկ» ի մը մասին ալ թէ խօսին, չեն մոռնար զայրացկու հայեացց մը ճգելու շրջակայ . . . «յօշուողներին»: Այս ընդհանուր շեշտը խառնուած է նաև պ. Ա. Խարունեանի «Ծովը, պատշերին մէջ (Խովկ. Առաօտ, 1907, հոկտ. 5, № 14, ևն.):

«Եռ-վը, ծովը . . . դէպի ծովը, դէպի ծովը . . .

զայրեմի ծով, ազմկայոյց ու փրփրութ, - ջաւ ին նմ ալիքները կատաղութիւնից քրգչուն և զայրութիւննեկիւմ, հասմուս նմ ափերի ու ծառածում խօս, փրփրութ երփարաթիւնից պէս, ննու ու նում նմ դէպի երկիր ամպիրի հնոտ գրկելու համար, ապա յուսահատ անծօրութեամբ, իոր տակլում նմ իրեց մէշերի իլայ, յնտ փախում դէպի խորեց, ու նողմբը նմ մունչում ապատում է մըրեկը ծովի կուրժքը է աւերում նոր և աւելի կատար գրոնց կամքենու համար դէպի այլ ափեր, դէպի այլ հորիզոններ։

Պ. ճեղինակը կ'ուզէ մեզ նկարագրել ամենածանօթ երկու ծովերը, - ընական աղի ծովը՝ և գառն կեանըը. զորոնց ներկայացնելու համար յատուկ ջանց մոռնի սարսափելի ընելու պատկերը, որ արդէն այլարանական է. իրական ու կեանըի ծովերը այնպէս իրար հետ կը խանակէ՛ ինչպէս հեռուն կը միանայ կապոյտ ջուրը՝ կապոյտ երկնըն հետո։

ՄՇԱԿ

Ուրախալին, սակայն, “Մշակոի վերերեւութ” է “չորսամսկայ ակամայ զարդարութից յետոյու Խոչնդոս մ’ալ ան ու ննցաւ, որոն հետ մաքառելէն վերջ, երբ՝ յաղթական՝ դարձեալ հրապարակ ելաւ, կորսնցուցեր էր իր ձեւն ու գոյնը, ինչպէս բնական է երկարատանջ հիւանդի մը՝ որ ալ ապացինած է: Ու զիւրին չէր այդ. որովհետեւ “մեր օրերում թերթ հըրատարակելը և նրա գոյութիւնն աւելի կամ պակաս տեսողարար պահպանելը՝ հանդիպում է մեծ խոչընդառաներին”, (Ետաշի)։

Այս ընդհատումէն յետոյ, ինչ որ նախ աչքի կը զարնէ՛ Մշակի ծաւալին փոքրացութ է, նոյն իսկ Արօր, Խարիսխ, Շատիդ, մեծադիր են իրմէ՛ Բայյց՝ պատճառու, “Ընթերցող հասարակութեան լրջանից շատերը գտնում էին, որ լրազրի ծաւալը պէտք է փոքրացնել նոյն իսկ ընթերցանութեան յարմարութեան համար” (Մշակ, N. 100) - Քողով յիշելուն նիւթական միջոցներու գոււարութիւնները : Թերեւ փոփոխութիւն մ’ալ՝ իր ներքին ուղղութեան նկատմամբ : Օրագրին հայետոյ կատար գուտ և ընդ-

հանուր կերպով ազգային պիտի ըլլայ. որոշ գծերով պիտի շրջանակէ ժողովը զական կեանըը, զգուշանալով, ինչ որ հասարակաց փափազն էր, հանրազայն նութեան զգացութերով և կուսակցական փոքրութիւններով զրադելու:

Փայլուն ուղի մը թողած է Գ. Ալճրունիի այդ լրագիրը. նա մարմացումը եղած է ամբողջ ծողովողեան, հաւատարիմ ներկայացուցիչ և երեսունհինգ տարի - հանրային ընթացքին. կտոր մը հացին հետո՝ իր պէտքը կը զգար ամէն հայ անհատ. Զարմանց չէ այլ եւս, եթէ անոր “չորսամսեայ, զադարումը՝ իր վիճակի մասին խորհել տար ամենուն, քանի մը կողմէրէ, նոյն իսկ, պահանջներ լսուին անոր երենալուն. ինչպէս անհամբեր կը սպասովի բռմին վրայ՝ հանրածանօթ դերասանի մը, որ կ’ուշանայ տեսնուելու:

ՇԻՐԱԿ

Երկու տարի է, որ պ. Ա. Արփիարեան ստանձնած է այս ամսաթերթին խմբագրութիւնը, նոր ծրագրով ու ծաւալով: Խըմբագրին անունն իսկ պիտի բաւէր սիրցը նելու ձեռնարկը: Խմբագիր “Հայրենիքին”, ինչպէս՝ լուսորայի “Նոր կեանը” ին, յետոյ հիմնադիր “Հայ Հանդէսի մը՝ Վենետիկ, 1902ին, հիմայ խմբագիր՝ Գանձիրէի մէջ “Երակուն” և աշխատակից՝ “Լուսաբեր ան” պ. Ա. Արփիարեան ամէն տեղ կը թողու իր մոցին փայլվուն կայծերը: Քիչ ունեցած ենց իր պէս զրագէտ: առաջնին իսկ տողէն՝ ընթերցողը լիովին կը յանձնուի անոր, կարգացութ աւարտելէ վերջ՝ կը զգայ որ աւելի մոիկ ըրած էր՝ քան քան մը սորված, աւելի վայելած՝ քան նոխացած: Վասն զի, պ. Արփիարեանի մէջ, ամէն քանէ առաջ՝ styliste մարդն է, որ կը հրապուրէ, կը սիրցնէ. յետոյ կու զայ հմտական բաժինը, որ կը սահմանափակուի ժամանակակից պատմութեան մէջ: իր ամէն էջը՝ ջնարակուած է ու սահուն:

Ո՞վ չէ կարգացած իր “Հոդվածիքը”, այդ միակ նիւթը, ուր պ. Հրազդան

սանձարձակ կը թողու իր սիրոց՝ որ զգացայ, զիիշը՝ որ սահի . . . Հոյ հեղինակը իր տան մէջն է. բոլորած բարեկամներուն կը պատմէ, առանց յաւակնութիւնն ունենալու թէ պիտի պատմէ. նա բառերուն ալ ուշ չի դներ. — չի գրեր, կը խօսի: Արտասուներու այդ միջավայրին մէջ, Հոդվրտիքը, նա երեքն ախուր մոտածումներ կը յդանայ, և իր թափիծը իսկոյն կը տեսնուի խօսքերուն մէջ. կը լացնէ, վասն զի կու լայ:

Խօսելով ողբացեալ Թաւշաննեանի ըստանման առթիւ, — լսեցէր, նա կը սկսի.

«Անծեցեալի կոչ- թակը որ վարդավառատօն Մեռնողին օրով մնացի չողիքութիք կը կածէ, վեց-հարուածեանի թառապա՞թ է նորէն. Մանաշշով սուլուս վանտոսպէն նիու-ծօրք սրտերին թումով թումով համած, զանոնք կը կամ թէ կը տամի հոգեթիւն թափառածի թաշաթնամի, Մէժմասի գերեզմաններուն շորոշը, որոնց վրայ մեզ կը թուի այս թէ Յ. Ռ. Շ. Պ. Շ. Բ. Ռ. ինչպէս սպատը Սսյոյ — չայսատամ պատուիթիթ ոյլը, մազերը ծծագած, ծեռքը ճակտիի Ծստեր կը մտտայ. . .»

Իիմացնիս է պատկեր... «Ճեռքը ճակտին նստեր կը մտտայ...»

Ինչպէս գերեզմաննոցի մէջ՝ մեռելներու զանազանութիւն չկայ, փոքրիկ մը՝ ծերին կուշար, մուրացկան մ'հարուստին, այսաւս նաեւ Հոդվրտիքի մէջ կարգ մը չկայ. Ինդիրը՝ խնդիր առաջ կը բերէ, իրարմէ անկախ, Արփիարեանի գրչին առակ՝ շղթայաշար: Գրագէտը, ձեզմէ ծածուկ, թափիծէն՝ ժափիտի կ'անցնի, լուրջն՝ կատակի մը. այս հակապատկերներն այնցան բնականօրէն կը կենան իրարու մօտ՝ ինչպէս առոտուն, օրինակ, ցօղերը՝ շողերու տակ:

«Հորդիտիք »ի գրիշը՝ կատակ մը, Ասկի Ալդրան են. վէպերու ալ հեղինակն է: Պ. Արփիար վիպասան մ'ալ է. նոյն բընականութիւնն ունի նաեւ այդ սեռի գրութեանց մէջ. իր խօսակցութիւնները կարծես զրբի մը մէջ չէ՝ որ կը կարդաք. փողոցի մը վրայ, մողովրդապետանոցի մը մէջ, եկեղեցւոյ մը բով կը լսէք զանոնց: Բնդիանրապէս բոլոր իր վիպակներու կը նիքը՝ շնորհալի թեթեւութիւն մ'է. — եր-

բեք չզգացուիր ճանապարհի երկայնութիւնը: Վերուուծումներ կ'ընէ, բայց միշտ խառն՝ հեգնող հայեացքներով, սրամիտ նկարագրութիւններով: — Եիրակի մէջ սկսան երեւալ այդ կարգի վէպերէն քանի մը հատը, որոնց շարունակուիլը դժբախտար չտեսանք:

Պ. Խմբագրին աշխատակից՝ պ. Մ. Նաթանեանի «Քիոսան» միպակը, «տառապանաց երկրէն» — թէ և բոլորովին տարբեր պ. Արփիարեանիններէն — կը յորդորէ ընթերցումը շարունակելու ցվերջ: Հանցյցով կը կարդացուին նաև պ. Վ. Թէքէեանի գործերը:

Թերթը գժրաղղաբար չի շարունակեր իր կանոնաւոր երեւումը, և խմբագրիը ի գուրք կը կրկնէ աւանդական զանգատը՝ հայ հասարակութեան անտարբերութեան մասին:

*

Տաճկաստան պիտի անցնիմ:

Աւրիշ է հոս. այլ ևս զարբած է եռուգեուր, որ սուսահայերուն յատկանիշն է: Աւանդութեանց երկիրը՝ որ թերթ մը ծընաներու համար՝ պէտք է հինի մանունն ստանայ:

«Ավուշանդակ»՝ գարբած իր խմբագրին — Ժիւլէկեանի կեանցին հետ՝ վերստին լոյս տեսաւ հոկտեմբերին, Տաճատ Վ. ի խմբագրութեամբ:

Վնուանի «Մասիս»ը՝ անհետացած է աշշերէ ... մշուշի մէջ: Ընդհակառակը, «Փոնչ» «Գեցամսեայ դադարէ մը յետոյ՝ կրկնն կը ներկայանայ ընթերցող Հասարակութեան» և՝ իրբեւ շարաթաթերթ: — Տեղի ունեցաւ առեւտուր մ'ալ. «Լոյս»ը՝ նախ զաւշտագիր յետոյ կրօնաթերթ՝ անցաւ կանանց, որ իրենց «Մաղիկ» յը յանձնեցին պատանիներու:

ԱԲԵՒԵԼԵԱՆ ՄԱՍՈՒԻ.

Երեսունեօթ տարի է, որ կը հրատարա-

1. Գետք չէ շփոթել «Լոյս հանդէսի հետ, բարոյական իմաստաբերական ամսաթերթ մը, ուպ. Պոսթը».

կուի Մամուրեանի այս շաբաթաթերթը , անընդհատ : Իզմիրի մէջ միակ թերթը՝ որ կը նայ մրցիլ կ. Պոլսոյ «Մասիս»ին հետ : «Արեւելեան Մամուլ»ը – բազմաթիւ աշխատակիցներու օգնութեամբ – զլխաւոր նպատակ ունեցած է նաև գրականորեան յառաջդիմութիւնը . այդ մասին ամէն ճիզ կը թափէ . հոն անպակաս են թէ ինքնագիր և թէ թարգմանածոյ գրութիւններ (ընդհանրապէս ֆր. արդի մատենագիրներէն) :

Ժամանակէ մ'ի վեր, թերթին յօդուածագիր գրուցաւ նաեւ ծանօթ զաւեշտաբանը, պ. Յ. Ալփիար, «որ ամէն շաբաթ կը հասցնէ իր „chroniques d'un ton pléier, „ները, իր „fantaisies„ները :

Յ. հեղինակը, պէտք է խոստովանիլ, զերծ է արուեստակութեան ննշող ներկայութենէն, ինչ որ արդէն շատ է : Այդ ախտը՝ (իր նման խօսելու համար) էտիրը ըրած է, ու տեղը «causerie „ի բնականութիւնը դրած, — որ հոգին ու շնորհն է սոյնափափ գրութեանց :

Երգիծաբաններուն մէջ էն յաջողը՝ ներշնչման սպասողն է, և էն անյաջողը՝ ամէն հանդիպածն հեգնութիւն մը շինողը : Յ. Ալփիար ազատ է այն բռնի եկած սրամութիւններէն՝ որոնցով կը զուարձանան Պոլսոյ զաւեշտաբաններէն ոմանց : Ցաւալի է որ նիւթերու ընտրութիւնը չի համաձայնիր իր ոճի որակութեանց հետ :

«Արեւելեան Մամուլ»ին մէջ մաս ունի նաեւ կորիւն վարդապետ, երրեմ իր «Հայ միտքը փիլսոփայութեան հանդէպ» յօդուածով, երրեմ ալ – նոյն իսկ – ուսանաւորով մը՝ «Երգող կինը» :

Զաւեշտաբառն էջ մը բացած է իր համար պ. Նուրհան, «Ճերմակ ու սեւ տիտղոսով, ուր անհիտիր ամէն նիւթ կը նայ ներմուծուիլ .

«... Տումը Սերկի պէտք ումի եղեր . ժամանակ կը չի այս տարի : Օթոցը հիմնած է, թո՞ղ հիմնայ, — Աթոռները խրիտած են, Մի՛ Աստիք .

Սեղանը կոտրած է, Մի՛ ուտէք, — չիր պետի զայ, միջարած պէտք է, — քուր համեցէք, գաղթից տաքութիւն ումի, քացախով շփէ, — Պի-

տի հիւանդամայ, ժամանակը չէ, — պիտի մեռնի, Այդ պակաս էր»,

Կարեւոր ազդ մը կը կարդանց թէ 1908 ին մեծ փոփոխութիւն պիտի կրէ «Արեւելեան մամուլ»ը . «Յ ամիս անգամ մը ստուար թիւեր հրատարակելով, բոլորովին անջատ շաբաթաթերթէն, որոնք պիտի երեւին 1908ին մէջ, զմեռուան, ֆարնան, Ամառուան և Աշնան եղանակներուն¹ :

ԱՐԵՎԻԵԼՔ

«Արեւելք» օրագիրի մէջ է որ կարելի է հանդիպիլ բանասիրական ու գրական յօդուածներու . կը շօշափուին մի քանի լեզուական հարցեր՝ պ. Սմբատ Դավթեանէ : Ոչտց է հոս աւելցնել որ թրցահայ մամուլը աւելի լայն բաժիններ ունի գրականութեան՝ քան ռուսահայը, շատ դիւրըրմանելի պատճառներու համար :

Մեր մեզի համար «Լեզուական հարցը» ո՞րն է, բայց եթէ այս իսկ տողերու լեզուն : Սա մեր շփացած աշխարհաբարը : Պ. Ա. Խնձէեան՝ առաջուց յուզած էր ինդիրը՝ «Մասիս»ի մէջ, յօդուածով մը՝ որ հականապութեանց դուռ բացաւ պուսահայ զրագէտներու համար : Նոյն տաթիւ գրուած յօդուածներու մէջ՝ տաճկահայ զրագէտները իրենց սրամութիւններն ի յայտ բերին՝ քան լուրջ ուսումնափրութիւններ . աւելի ծիծաղեցան՝ քան իսեցան, ինչ որ արդէն իրենց վազեմի ըրնալլորդն է : (Տես Ալեւելք, 6561, 2, ևն. – 6574, 5, ... 6621, ևն. 6606 – 6607, 8, ևն. – Մանզ. էֆք., թ. 1903. 1947, ևն.) :

Աշխարհաբարի ինդիրը չափազանց երկարած է : Զայն անտեսեն ալ սակայն գդուար է, որովհետեւ անոնք պիտի զրենք, զրիչնուս տակը միշտ ան պիտի զայ խոչնդոսի մը պէս : Խւրաբանչիւր գրագէտի սեպական դարձուածները, ուրոյն ոնք մտածել կու տան լեզուի միօրինա-

1. Տարւոյս սեպա : 1 ին լոյս տեսաւ «Հայ – Բարիք» ամսաթերթ մը . կը սպասենց ... ընդհատումին :

կութեան մասին : Կնճիռը հո՞ն է որ ա-
ամէն անհատ իր յատուկ ոնք կ'առաջար-
կէ ամենուն, բայց ինչ որ իր մորքին մէջ
որոշ կաղապարն ու կանոնը ունի, զայն
ուրիշ մը բոլորովին հակնդդէմ կը նկա-
տէ մեր լեզուի կնիքին, կամ ընթացիկ
բարրապին :

Բայց միօրինակորդինը անկարելի է .
լեզուին աւանդապահը, կամ անոր պատ-
մութիւնը շինողը՝ ժողովուրդն է . արդ,
ամ ինքն է որ ամենէն առաջ կը փոխայ
իր զարտուղութիւններն ընկելու, անփոյթ՝
զագէտներու կոստին, և ուշաղդի իր ական-
ջին : Եթէ ամէն բառ մէկ հոլովման վե-
րածուի, ինչպէս կ'ուզեն, ինքնին բա-
ռելը պիտի ըմբռստանան . — այո՛, ունինց
այդ բառերէն ալ, որոնց տիրացած են
այլ եւս իրենց սեպհական հոլովութերուն :
Եւ յետոյ, հոլովութերու տեսակները բառ-
նալով, պիտի միօրինակ դառնայ լեզուն .

լեզուն իր զարտուղութիւններն ունի, իր
պահանջները . — մերժել զատոնց՝ յանձն
պիտի շատոնէ մէկը՝ «անցաջահնչութիւն-
ներէ» վախնալով, զոր սակայն ուրիշ
մը, թերեւս, պիտի ընդգրկէ՝ «միօրինա-
կութեան» սէրէն մղուած :

Լաւագոյն և աւելի շահաւէտ պիտի չըլ-
լայ, եթէ՝ մանրամասնութեանց իջնելէ ա-
ռաջ՝ ջանացուի մեր լեզուի բացատրու-
թիւնները կոկելու, զուտ հայկականը ներ-
մուծելով, օտարազգի և նորամուտ բառե-
րը զատել՝ մեր յատուկ բառերով փոխա-
նակելու համար : Մեր զրաբարը մարած
աղբիւր չէ . նա լիարուն զանձեր կու-
տայ իրեն զիմողին . նա իրեն պահած,
ծածկած բառեր ունի՝ որոնց այժմ պէտքը
կը զգացուի : Քանինքը կը մուրան, իրենց
ժառանգութիւնը դեռ չվատնած :

Հ. Դ. Բահաւաւ

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

«Գ Ե Կ Ց Ե Մ Բ Ք Ե Ր » Ա Մ Ս Ջ Յ «Բ Ա Զ Ա Մ Ա Կ Ա Վ » Ի

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆ

| | |
|---|-----|
| ԱՅՏԻՒԿԵԱՆ Հ. Ն. — Գեղեցիկը լեզուին մէջ (նորին, Ազաթանգեղոս, Բուզանգ . լեզուարականամ) | 530 |
| ԱՅՆԻՍԻԱՆ, ԴՐԵԱՆ Ա. Վ. ԳԵՐԱՎՊ. — Մար- տինոյ արքեպիսկոպոսական վիճակը (տեղարական) | 539 |
| ՊՈՏՈՒՐԵԱՆ Հ. Մ. — Հայկական ճար- ուարացնութիւն | 569 |
| ՆԱՀԱՎԵՏԵՏԵԱՆ Հ. Գ. — Ա. Բարսովի կե- սարացու «Յաղագ վեցօրեայ աւուրց արարութեան» . (Ուրագուրիններ) . | 544 |
| ԳԱՅՏԻՒԵԼԵԱՆ ՏՈՒԹ. Մ. Ա. — «կարծիք» և «կեղծիք» բառեր (առ Հ. Ն. Անդ- րիկան . լեզուարականամ) | 555 |

Ա Յ Ժ Մ Է Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք

| | |
|--|-----|
| ՊՈՏՈՒՐԵԱՆ Հ. Մ. — Հանգիստ Վ. Կ. կաթ. Մկրտիչ Ա. Խրիմեանի (կենսա- գրական, պատկերազարդ) | 562 |
| ԲԺԻԿԵԱՆ Հ. Դ. Մեր արդի զրականու- թիւնը | 548 |

ԲԺԻԿԵԱՆ Հ. Դ. — Ազգային Մամուլը 571
ԱՅՆԱՅԻՆ կեանքը և այլն 552

Գ Ր Ա Կ Ա Ն Ք

| | |
|---|-----|
| ԱՐՄԱՑԻՆ ՄԱՅԻԿԻՌԵԱՆ. — Ցովհանէս Համբկիկ (տուամ հինգ արարուածոյ) | 561 |
| ԼԵՐԱԲԱՐՏԻ. — Գեղեցիկ կնոջ մը կենզա- նագրին վրայ՝ քանդակուած նյուին գերեզմանական յիշառակարանին վրայ (Փրզմ.) . Հ. Ա. Ղարիկեան) | 542 |
| ՏԻՐ. — ՄԱՎ. ՄէՍԵԱՆ Հ. Վ. — Գերմանա- կան մատնագրութիւն (Փրզմ.) | 544 |
| ԼԵՐԱԲԱՐՏԻ. — Վ. կիտորիսոս Ալֆերիի ինք- նագրի կենսագրութիւնը կարգած վերջ (Փրզմ.) . Հ. Ա. Ղարիկեան) | 543 |
| ՊՈԼԻ. ՍԱԿ. — Քանեակներ . Փրզմ. Ա. . Բէկ Ցովսէփեան | 570 |
| ԼԵՐԱԲԱՐՏԻ. — Տօնի օրուան իրիկոնը (Փրզմ.) . Հ. Ա. Ղարիկեան) | 560 |

Գ Ի Տ Ա Կ Ա Ն Ա Յ Ե Ւ Ն Ա Յ Հ Ք

| | |
|--|-----|
| ՀԱՅԿ. ԱՐԵԱՄ. — Վէստի և Վակիէր (ի- տալական և գերմանական դպրոցները) . | 548 |
| ՈՐԻՈՒ. — Երեւակի տէրութեան մէջ | 554 |